



مجموعة أخبار
اداره خاتمی بك اوغلی جاده کیرده نومرو 70
MEDJMOUA-I-AHBAR
JOURNAL QUOTIDIEN
Bureau; 65 Grand'Rue de Péra



Ամսվան թիվը 50 = 6 շաբաթ 25 = 446.
Ինք թույլ տալով 20 = շեֆր բաժնույթ 40
դուրուն տալով:
Տեր խոնկեճեք իշանաթ ինչ աղբյուր բազմ
լից օրունուր:
Ղաղթեմեա միւթեալիք իւրաքանչիւր
8. ԹՕԼԱՅԵԱՆԱ միւրաքանաթ օրունու:

65 Իտարեխանէմիզ Պէյօղլունտա շատուէր քէպիրտէ Ե. 65

ԱՍԻՍԻԱՆԵ 16 ՄԱՐՏ

ԻՅԱՏԵԻ ՄԱԽՍՈՒՍԵ !!!

Իբի կիւն տիր քի զազեթամըզը չը-
գարամատըզ: Իշպու զազեթամըն իտա-
րէսի խօտ պէ խօտ էօհտէի անիդիե
կէչէլի սէթիզ սէնէ օլտուղու հալտէ,
պիրթարափտան Մաթպուաթ նիզամա-
մէսինէ վէ թէնպիհաթը ալիէեթ թէմա-
միլլէ իրանէթլէ, պուռնա միւրաքան
զարֆընտա պիր կիւն պիլէ տուչարը
թաթիլ օլմամը, վէ տիկէր թարափտան
եալընըզ պաշըմըզա չարըչարազ, նամի-
զաճըզ, խասթալըզ, կէճապէճոն քէ-
տէրէլէր վէ սաթիլ սէպէպլէր՝ հիշ պիր
կիւն պիզի իշիմիզտէն ալըզօլմամը, վէ
չու զազեթամը միւթէմատիէն սէթիզ
սէնէ էրմէնի-գաթօլիք ճէմաթընըն մէ-
նափիինէ խատիմ զըմադտան տուր օլ-
մամը օլտուղումուզ հալտէ, պէօլլէ պիր-
տէն պիր իքի կիւն իւսթիւսթէ զազե-
թա չըգարամաթլըղըմըզ՝ էլպէթթէ
գարիլունը քիրամը, վէ ազ չօզ զազե-
թամըզա ալէադատար օլտուրը մէրազ-
տա պրազմը օլմամը տըր, վէ պու-
սըրտա ճիւզի քիւլլի իշպահաթըն ի-
թաթընա իւզըմա պուլունտուղու տէր:
քեար տըր:

Թաթիլիմիզ՝ նէ՝ Մաթպուաթ նիզամ-
նամէսինէ վազը օլմուշ տուր, չիւնքի
օ նիզամնամէսէ վէ թէնպիհաթը ալիէեթ
մուղալի հարէթթէ պուլունտաթըղը-
մըզ ճիւզիլէ, հիշ վազըմ զազեթամըզ
պու երազտէն մազհարը հիւսանէ օլմուշ
տուր, վէ նէ՝ տաթիլ քիւլլի իշպահաթը
սէպէպլէր պիր պու հալէ մէզպուր իթ-
միլլէր տիր: Իլլա ճարգ ասեմ և ոչ ամա-
չեմաթապիրի մալիւմիւնէ, զազեթամըն
միւրտոթի տէփամընտա, էփարտը ճէ-
մաթըմըզ ճանիպիւնտէն միլլի պիր զազե-
թամըն պազաթը հազընտա իճապ իտէն
թէնպիհաթ էսթրէրի կէօրիւմէսինտէն
տօլաթը ազչէնէ միւշքիւլաթ չէքիլտիկի
հալտէ, պու միւշքիւլաթ կիւնտէն կիւնէ
արթմազտա օլմամըն մէպի, պուռնա
նիհանէթ մուզապէմէթ իտիլէմէնէնէկի
անլալըլտըղընտան, վէ կէրչի էվէլ ու-
աթը պազը կէտնա թէտապիրէ միւրա-
նաթթ օլունտուշ իսէ տէ, թէնսաթի օ-
լունտուր քի պուռնտա տա մուզափա-
գընէթ կէօրիւմէսինտէնտէն, խաչնա-
խաչ իսթիւսթի թաթիլէ մէզպուրիէթ
հասըլ օլմուշ տուր: Անճազ քըրզ սէ-
նէլիք պիր վարդաւն բաշա էսթրիկի պիւ-
թիւն պիւթիւն մահվ իթմիք իսթէմէ-
տիկիմիզտէն, պէթի պիր կիւն ճէմա-
թըմըզ, պու կիպի խուսուսաթտա չիմ-
տիքիտէն տահա քիւստէ գըլմէթ թա-
նըր, վէ ճէմաթըն եէվմիէն նէլր օ-
լունտուր պիր միւրէվմիէն էփքեարը
պուլունտաթը լիւզըմուռնու հիւս իտէր
զանն ու մէմուլիլլէ, հափթատա եալը-
նըզ իքի նիւսիս չըգարամաթա գարար
վէտիք:

Ումարըզ քի, պիզի եազընտան եա-
խօտ ուզազտան թանընալար վէ սէ-

պաթըմըզը պիլէնէր, պու գարարը զա-
րուրիտէն տօլաթը պիզի մուաթէզէ իթ-
մէտիքտէն պաշա, զազեթամըզըն չու
հալիւնտէ օլտուր տէփամը խուսուսուռնտա
տէրքեար օլաւ թէնպիհաթընտէրի տէ
տիրիզ իթմէզլէր:

Պու պապաթէ հազըլա տիկէնէ քա-
հա չօզ վէ բէճ չօզ շէլլէր վար իսէ
տէ, պուլարը սիւթիւթլէ կէչիպ, ի-
չին պու մէրթէպիէն գաւար կէլլէսի
խուսուսուռնտա իճապ իտէն մուհաթ-
մէլլի աթիլանէէր՝ էնիլ ինսաթըն իշլէ-
րիւնէ իհալէ իլէ իթթիֆա իլլէրիք:

Իշպու եէնի թէրթիպ մուռնպիլնէ ա-
պօնըման փիւթաթլաթը պիթթապի թէպ-
տիլ իտիլիլ օլուպ, զազեթամըն պա-
լէսաթընտա տէրճ իտիլիլ տիր:

Ղազեթամըզա իթթիլաթընա մէզ-
պուր օլտուղումուզ պու գարար իլէ պէ-
րապէր, ճիւզ պէ ճիւզ չըգարամազտա
օլտուղումուզ Րօգամպու հիքեանէսինի
պուռնտան պէօլլէ մուռնաթաթա սուրէթ-
տէ թապ ու նէլր իտէնէկիմիզի, վէ մաթ-
պապա եաթըլան աչըգտան իլլէրէ տա-
հա քիւստէն էնէմիլլէթ վէ թապիլիէթ
վիրէլէթ, էտէվաթը լազըմէնի իքմալ ի-
տիպ, պիր ազ տա քիւստի միւրաթըմըզ
չալընաթըմըզտան, քեաթթիլլի տօթթ-
լարըմըզըն վէ գէվաթը սաթիլէնի մաթ-
պապա թապ օլունտաթա իլլէրի իշին
միւրաքանաթլարընտա, մէմուռն իտիլ-
էնէլլէրիկի վաթ իլլէրիք:

Սօն վազըթլարտա ապօնըման պէտէլլէ-
րի աթը օլունտուշ օլաւ գէվաթ իլէ մու-
մէլլէմիլլի եէնի փիւթաթ մուռնպիլնէ
թէրթիպ իտէնէկիմիզի իլաւ իլէ պէրա-
պէր, զազեթամըզ ապօնէլլէրիտէն օ-
լուպ տա, միւրտոթթլէրի իքմալ օլուն-
տուշ օլաւ վէ հէնուզ պէտէլլի լազըմը
թէնտիկէ իթմիլ պուլունտանէն, հաթ-
թա բօսթի իւրէթիլ տէ թարափըմըզ-
տան վէրիլլիլ օլաւ գաթլարըն տաթի
աթթիլլէ ինսաթ իլէ պօրճլարընը թէնտի-
կէնէ հիւսթիլլէրիկի իլէնա իտէրիք:

ԱԶ ԳԱՅԻՆ

Բազար կիւնիւ ազալմը Ս. Երրորդու-
թիւն քիլիսէմիզտէ Սէյեաճի Յսվէփ վ.
վէրտիկի թիւրքէն ճարոգտա հազըր պու-
լունտուգ, իշպու ճարոգ՝ քէլլէն կիւնաչը
վէ պուռնու մազարաթը իւզըրիկի իտի:
Միւմաթիլլի, իսանը թիւրքիէն օլտուգ-
նա աշնա օլուպ, պէլալէթի իլէ ան-
լալըլը պիր թէնէփիլիւզիւ հալիզ օլ-
տուղու տա գապիլի ինքեար օլմաթըպ,
պիր ազ թալիմ վէ տէվաթ իլէ էլի պիր
ճարոգիլ օլապիլլէնէկի չիւպիլլէսիք տիր:

Ոսկեքարան քիլիսէմիլլէ Յրանսըզ խա-
թախանէսի արասընտա մէվմուտ օլուպ,
խասթախանէ իտարէսի թարափընտան
եքաթըլտըղընը եազըլ օլտուղումուզ
տիւթար հազըլտա կաթըլկուս-Բաթրիք

Իւթպէթլու էփէնտի հազըթլէրիլլէ
Յրանսա սէփիլի քէպիրի էսալէթլու Մ.
Գամպօն ճէնապլէրի միւսանընտա պիր
մուզապլէնամէ թանքիմվէ իմզա իտիլ-
միլլ վէ պուռնտա, էսթրը սէնվ վէ խէթա
օլարաթ եքաթըլըմաթըն մէպի, խաս-
թախանէ իտարէսի թարափընտան միւ-
մէտէտէն ինչա իտիլմէլտէ պուլունտան
մէզըլտա տիլարըն՝ քիլիսէնի մալի օլ-
տուղու, վէ խասթախանէնի պու տի-
վարտա գէրիէ գաւար հազըլ թասար-
րուքու պուլունտաթըլ թէմալլէլլէ թաս-
տիք գըլընմը տըր:

Մէզըլի մուգապլէնամէնի պիր սու-
րէթի էլիմիզէ կէչէրսէ, նէլր իտէրիլլի:

Խապէր ալտըլըմըզա կէօրէ, կէչէն
կիւն Մայր Եկեղեցիմիլլի մէլիս տա-
լիլլէսինտէ, Բաթրիք հազըթլէրիկի
թաթըլ թիւսանէթիլլէ վուզու պուլան
պիր ինթիմաթէ, Գանչէլլէրիա տաթիլ-
սինի վէ իեանէի միլլիէն գօմիսիւնու-
նու մուամէլաթ վէ հիւսապաթընա տաթի
պիր լաիհա օգուռնուշ տուր, Իշպու լա-
լիլլէ՝ Գարազալ Կարապետ էփ. նիլէ է-
սէլը գալէմիսի օլուպ, բէք կիւզէլ վէ
մուռնաթաթա սուրէթլու թէրթիպ իտիլ-
միլլ օլտուղու՝ ճիւլլէի մէմուռնաթըլը-
տան տըր:

Հիշ տէլիլ իսէ խիւլասանըն զազեթա-
մըզտա տէրճիկի արզու իտէրիլլի:

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺԵՏՈՒԹԻՒՆ

Միւրաթալ Սիւպարի անցեալ շաբաթ
աւուր թուոյն մէջ Յովհաննէս էփ. Ալան
հրատարակեց լուրջօրուած մը լատինաց
Հոգի Սուրբ և Սուրբ Անտոն Եկեղեցի-
ներուն մէջ երգուած Ողորմում՝ ինչ Աստ-
ուանի (Միգէրիլլէ) նկարմամբ, թէպէտեւ
ճայնա տկարացած է, սակայն ի խնդրոյ
Պ. Չէրվաթի մասնակցեցայ այն դժուա-
րին փորձին: Դժուարին կ'ըսեմ, վասն
զի սոյն հատուածին ճայնաթուրթիւնը
կնճուտ է, ու վարժ արուեստագէտներն
իսկ կը քրտնեցունէ. ասկէ զատ Չէր-
վաթի Միգէրիլլէ, որ քառաձայն կ'եր-
գուի, ունի մասեր կանանց համար ուղ-
րամօ և զօնթրալթօ, զոր ստիպուեալ էին
23 անվարժ երգիչ մանկանց յանձնել,
մինչդեռ սոյն մասերուն լաւ երգուելուն
համար ճայնական երաժշտութիւն գիտ-
ցող մանկանց զիմելու էր: Սոյն վիճակի
մէջ, զոնէ երկու ամիս վարժեցընելու
էին տղաքը, որպէս զի սոքա կարող ըլ-
լային անթերի երգել: Արդ, մինչեւ
հինգշաբթի եղած սակաւաթիւ փորձե-
րէն յայտնի էր թէ հեղինակը իւր գոր-
ծոյն երգուելու եղանակէն բոլորովին
գոհ պիտի չլինէր: Պ. Չէրվաթի, այս
հատուածին մէջ, աւելի ի հանդէս կ'ա-
ծէ եկեղեցական երաժշտութեան կա-
տարեալ հմտութիւն քան աւել. քան-
զի մի քանի տունները միայն խորին տը-
պաւորութիւն կ'ընեն ունկնդրաց վը-
րայ, և հետեւաբար այդ տունները լաւ

երգուեցան: Առաջին հանդէսը, ի Հո-
գի Սուրբ Եկեղեցի, բաւական յաղոյ
էր: մանկունք երկու անգամ միայն սխա-
լեցան. և Պ. Իթալօ Սէլվէլլի և Պ. Խա-
րիքեօբուլօյի ջանիւք աւելի սխալուռնը-
ներ չեղան: Իսկ երկրորդ հանդէսը ի
Ս. Անտոն Եկեղեցի, տխուր տպաւո-
րութիւն մը թողուց արուեստէ հասկը-
ցող անձանց վրայ, վասն զի այս անգամ
անկարելի եղաւ մանկանց սխալուռնընե-
րը սահմանափակել. այս ալ աւելցնեմ
որ դաշնակը բեմէն դուրս դուռած էր,
որով նուագարանին ձայնը չէր լսուէր:
Հուսկ ուրեմն եթէ տասն և հինգ օր ա-
ւելի փորձեր ըլլուէին, ապա՞նով եմ որ
մեծ գովեստով պիտի խօսուէր Չէրվաթի
Միգէրիլլէի երգուելու եղանակին վրայ,
զոր 8-9 տարի առաջ յաղոյնութեամբ
երգեր էին ի Ս. Անտոն Եկեղեցի սեռէ
բազմաթիւ արուեստասէրք:

Իսկ մեր Եկեղեցական երգեցողութեան
գալով, յայտնի է որ ա'լ ապրիլ է և թէ
Եկեղեցականութեան կարօտ է: Յաղոյն յօդ-
ուածի մը մէջ այս խնդիրը վերստին
յուզելու փորձ մը պիտի փորձեմ:

Թ. Վ. Անդրեան

ԽԱՐԻՃԻԵ

Բուսիա խանէտանը իմէրաթօրիսինի
Գըրըմա սէյեաճաթը՝ հալանըն ֆէնա-
լըզ սէպէպլլի ապրիլէ գալմը տըր—
Իշթրէսպուրկ պէլլէտիէսի՝ Ալմանիա
իլէ թիւարէթ մուհալէտէսի ազտիտէն
տօլաթը էհալի նամընա Չարա պիր թէ-
չէքիւլունամէ թաթլիմիլլէ գարար վէր-
միլ տիր: Պիր թիւարէթ մուհալէտէսի
ազտը իշին Յրանսա իլէ իթալիա արա-
սընտա մուխապէրաթ ճէրէեան իթմէզ-
տէ օլտուղու՝ նիմ բէսմի սուրէթաթ-
թէքըպ օլունտուր իսէ տէ, պէօլլէ
պիր խուսուստա Յրանսանըն եազընտ-
էօն անաթ օլաճաղը միւշթէմիլ առա ի-
տիլլէօր: Ալթիլա իմէրաթօրու,
եարըն Ապաղիաեա մուվաթըլթ, վէ՝
ազալմը վիլէննաեա ալտէթ իտէնէթ
տիր: Իմէրաթօրը միւշարիլլէյի ճա-
բօնալը բրէնա Գօմաթսօնու հուզըրու-
նա վէ սու Փրաթընա գապուլիթմիլտիր—
Իարա հազըթլէրի՝ Լէհլի բիւքօբուլա-
րընա պիր թահրիթաթը ումուսիկէ կէօն-
տէրիպ, պուռնտա, Բաթալըզըն մէմուրի-
եթի, էհալիէն, հիւքմաթարըն հիւ-
քիւմէթինէ գարըզ պուլունտաթ, վէ
սաատէթի ումուսիկէի իլլալ իտէնէթ
եօլտա հիշ պիր թալիմաթ վէ նասիհաթ
վէրմէմէլտէն իպարէթ օլտուղու պէեան,
վէ բէհապիլլէ լէհիտէ թէնմիլնաթ մէվ-
մուտ օլուպ, պու թէնմիլնաթ խալլէ
կէթիլլիլտիկիտէ, քօրընտան տօղրու-
եա Չար հազըթլէրիկի միւրաքանաթ իշ-
լէմէլլէրիկի իլթար իլէ, միւշարիլլէյի
վիւաթը ալիէսինի վէ առալէթթը
վէրիլլիկի մէտ ու սէնա իլլէմիլ տիր—
Բուսիա վէ Ալմանիա իմէրաթօրարընը՝
եազ մէվսիլլիկի սօնարընտա միւրաթաթ,

խոսեցէք: Երբ թէ մին խորհեօր: — Լոն- տրատա պիր Ինկիլիզ պանդասը թաթի- լի թէ տիեաթ ի թմի տիր: — Ինկիլիզ տօնանմասը եազընտա ի թալիա լիման- լարընը զիեարէթ իտէճէք տիր: — Ին- կիլիթըրանըն 1894-95 սէնէսի պահրիեէ վէ պէրիեէ մէսարիֆաթը ֆէվզէլատէ- սինին արթմասը իւզէրինէ, թէ քմիլպիւտ- ճէ 96 միլեօն 632 պին 666 լիրատա պա- լիզ օլաճաք տըր քի, Ինկիլիթըրանըն թարիխի մալիսինտէ պիւտճէ, չիմտիեէ գատար պու տէրէճէ եիւքսէք օլմամըշ տըր:

ԹԵՎՃԻՀԱԹ

Վալիտէ սուլթան հալլէթլէրինին քէթիլիտատը Սաիտ պէյէ ուլէա էվլէլի, Պօլու սանճաղը միւթէսարըր- ֆը Զիեա բաշտեա ինմէլի պէյլէր պէյլիկի: Տիարպէքիր մէարիֆ միւ- տիրի Մէհմէտ Ուլի, վէ մէճլիսի Ե- տարէ ազապընտան Մինասեան Յով- հաննէս վէ իզմիտ սանճաղը մուհա- սնպէճիսի Մուսթաֆա Լէպիպ էֆ- լէրէ սանիէ սընըֆը սանիսի: Սէր եապէր Մէհմէտ բաշտեա մուրաս- օս Մէհմէտի: Իմամը սանիի հազրէ- թի Մէհմէտը Զաֆըր Իսմայիլ էֆ- եէ Զննի Մէհմէտի: պահրիէ միւրի- վալարընտան Արիֆ բաշտեա Զննի Մէհմէտի: Էնգարէ թէյէկրաֆ վէ բօսթա պայ միւտիրի Պէհա պէյէ 3 իւննիւ Օսմանի նիշանլարը իհսան պոյրուլմուշ տուր:

ՏԱԽԻԼԻԵԷ

Բաղար աղչամը Ալմանիա սէֆիրի մապէյնի Հիւմանեոնտա իֆթարտա պուլուճմուշ, վէ մուախիսարէն հու- զուրը Շահանէտէ մէսուլը շէրէֆի նալը օլմուշ տուր: — Տիվանը թէ մ- երին ճէգա շիւպէսի ազապընտան Հիւմէյն Համիտ պէյէ Իմթիեազ նիշանըն ալթուճ միտալեաւը իհ- սան պուլուճմուշ տուր: — Բոււմ բաթլիկի, բաղար կիւնիւ Յընըլէրէ Զատիկ օլմաք միւնասիպէթիլի Ին- կիլիզ, Յընըլէր, Ալման, Ավաթրիա, Իթալիա, Պէլճիգա վէ Իսվէճ-Նօրվէճ էլլիլէրինէ վիդիթա վէրմիշ տիր: — Մէարիֆ նէգարէթի էվրաք միւտիրի Ուլի Զալիպ պէյէ Յընաս հիւթիւ- մէթի ճանիպինտէն Օֆիսիէ տ'Ագա- տէմիլնիշանը իթա օլուճմուշ տուր: — Բօմատա ինիգատ իտէճէք սըհհիեէ միւլթիլիթ մէճլիսին Օսմանլը հէյ- եթիլի մէպուսէսի ըէիսի Տը: Մէլին- ճէն օլմանիպէ կիլթիլ տիր: — Պրու- սաեա կիլթիլ օլան Ինկիլիզ սէֆիրի ավտէթ իթմիշ տիր: — Պէյօղլու Մու- սէվի ֆուգարա ճէմիլիթի սէնէլիք ապօնըմանլարտան 164, վէ իսնէտէն 280, քի ճէման 444 լիրա թօթլամըշ, վէ պու աղչէտէն 245 լիրա խաթա վէ միւհիթմալարա թէվզի իտիլիպ, գուսուրու իհիլիեաթէն սագլանմըշ տըր: Պու սէնէ հապըլաթ չըգան սէնէքընտէն 127 լիրա ֆաղա օլմուշ տուր: — Օսմանլը պանդասընըն էն- գարէ շիւպէսիլին պիրիննի վէ Ե- քիննի միւտիրէրինին թէպտիլինէ գարար վէրիլմիշ տիր: Սէլանիք շիւ- պէսինն Զննի միւտիրի Մ. Պարօթի պիրիննի միւտիր մաքամընտա էն-

գարէեէ կիտէճէք տիր: Մ. Տօթլի տէ իքիննի միւտիր թալիլին գըլըն- մըշ տըր: — Լիօնտա ապրիլ 28տա քիւլատ իտիլիպ, հոկտ. 31տէ խի- լամ պուլաճաք օլան սէրկիեէ մէ- մալիքի Մահրուսէտէն արզու իտէն- լէրին իշլիլաք իթմէլէրինէ միւ- սաաաէ պուլուճմուշ տուր: — Գուսու- տա իքի սէնէ գատար ապարը աթի- գա թէհարիսի իննի Լօնտրատա պիր շիրքէթէ միւսաատէի սէնիէ էրզան պուլուճմուշ տուր: — Եազընտա ա- մէլեաթա պաշանճաք տըր: — Մ. Գուսուլա վէլաթաթըլա տէրտէսթի ագա օլուճմուշ տուր: — Եազընտա 40 միլեօն ֆըլըզ իսթիգըրազ մու- գալէլէսինն ալեաքատարարարա- օլնտա իմգա իտիլիպ օլտուղուճ Պէր- լինտէն իլար օլուճմուշ տուր: — Աղ- նամ բէսմինն պիր աճ էվլէլթօր- լանըպ Խաղինէէ իրալի իննի Մալիէ նէգարէթիտէն էվմիլի գաթիլի վէ- ըլմիշ տիր: — Պապը Ալի հուգուգ միւլալիլի Նորատուհեան Գաթիլէ էֆ- եէ Եոննան տէվլէթի թարա- ֆընտան Զննի ըլթպէտէն Սօվէօր նիշանը իթա օլուճմուշ տուր: — Պիր գաշ ալ էվլէլ 55,000 լիրա ալըզ- իլէ իֆլաւ իթմիշ օլան Շէրպէթ- ճեան Յակոբ էֆէնտի ախո ու կի- ըրիթ վէ թէվլէլ իտիլիպ տիր: Բաղար կիւնիւ իսէ, մուամէլաթը գանուիլի իլիթ իտիլիքէ, հապ- տէն չըգըշ տըր: — Էկին գազաթը միւհիթմալինն թէվզի օլուճմաք իւզրէ 70 պին զրուշ աթիլի սէնիէ իհսան պուլուճմուշ տուր: — Բու- մէլի չըմէնտըֆէրէրի թահվիլաթը- նա տարի էվրօքա սինիլիքաթ թա- րաֆընտան տէրմիեան օլուճման թէք- լիթաթը Տիւեոնը ումուսիեէ իտա- ըսի Պապը Ալիեէ արգ իթմիշ տիր: — Խարթուլտա պուլուճմուշ պէհէր քի- լէսինն 70շէր զրուշտան սաթըլմա- սըլա, էքմէք նարիլըն օնա կէօրէ թաքտիր մէճլիսի խասը վիւքէ- լատա գարարալաթըլըշ տըր: — Էնգարէ վալիսի Մէմուհ պէյ էֆ- նին վիլաեթէթաթի մէքթէպլէրին իսլաճ վէ թէրաքընը Եմրիտէ վա- գը օլան հիւսնի խըտէմաթընը թաք- տիրէն Մէարիֆ նաղըրը Զիւհտի պէյ թարաֆընտան միւլալիլէյէ պիր թաքտիր մէքթուգու կէօնտէրիլմիշ տիր: — Թիւհարէթ օտաթը ազապընըն ինթիլապը Թիւհարէթ նէգարէթիտէն իճրա իտիլիպ, էքսէրիեթի գուրա իլէ Պասմաճըղատէ Յէրիտ պէյ, Ժօրթ Սէվաթթօրու, Պօեաճեան Յակոբ, Ժան Անասիաթաթիս, Պատրիկ Նիլի պէնկեան, Ժան Յիլպպիտէս, Արթին Գընաճեան, վէ Զօն Թօմսըն էֆ- լէր ինթիլապ գըլընմըշաթ տըր: — Պան- ճէր Մ. Էվլէնիտի իլէ թիլթիւն Բէ- ժի միւտիրի Մ. Յօրնի վէ թէնպէքի Բէթի միւտիրի Մ. տը Զօկէպ թիւ- թիւն իմալի սէնաաթընը գօլալաթ- մաք իւզրէ պիր շիրքէթ թէյքիլի թապավիլուճտա տըրլար: — Թիւ- պէնտի թիւճաթը Տիւրան էֆ. Զի- ճեանը պաշընա ալաճաթըլարը իլէ միգտարը մաթուալարը պէր վէճհի աթի տիր: Յէրտիննաթ Բօյօ գոււմ. 1250, Միհրան Գ. Մուրատեան 1730, Միքայէլ Յակոբեան 1050, Երեւում

Բաբազեան 150, Գերովա Զիւհեան 270, Բարսեղ Յ. Սթանպուլուհան 255, Սէմէրճեան, Տուտեան վէ գոււք. 330, Պօղոս Գաթրիլէեան 150, Եօր. կիւտիս Զալուչօղլու 100, Ե. Կ. Ե. Բաբազեան 60, Խ. Մ. Էլիկիլիքէեան 110, Կրօնիկ, Կարապետ Բաբազեան 200, Խալիթ 150, Է. Կիւմիլիքէեան 40, Տաճատեան Ս. վէ Գ. 60, Միւր- տիլ Ալլըճեան 40 վէ Մաթէհ 90 լի- ըա: Պուլարտան պաշա տիլէր գէ- վաթըն 425 լիրա, վէ միւլթիլիսի մէր- գոււմ Սամաթիա Սանուց Էնկերու- թիւնըն գանձապետի օլմասըն- տան տօլաթը մէքթիւր Էնկերութիւն բարասը օլուգ ֆալիլիք քէնտիսինն թէվլիսի իթմիլի 175 լիրա մաթու- պու օլտուղու ալալալըլ տըր: — Անատուլտա չըմէնտըֆէր իսթիլա- ըր ինչասընա իպթիտար իննի թէյէք- քիլ իտէրէք Մ. Նալէլմալէրի վա- սըթաթըլա իճրա թէյէպպիլաթ- տա պուլուճման հէյնէթի սէրմաեէ- տարան՝ Պաթիլիս Զիւրքէթի ինչա- իլիեթիտէն ալըլարաք, Մ. Վիթալիս վէ շիւրէքեաթըլա պիր քիլմէթրօ- լուգ խաթթը 150,000 ֆրանգա ինչա իննի ագաթ մուգալէլի իլլէմիշտիր: — Մարտ 5տէն 15է գատար չէհրիմի- տէ միւլթիլիք խաթալըլաթտան Խալաթ էրքէք 62, գատըն 91, Խը- ըրիթիլան էրքէք 61, գատըն 40, Մու- սէվի էրքէք 7, գատըն 6, քի ճէ- ման 267 վէֆիեաթ օլմուշ տուր: — Տիւն սապահ Գատըրէօլիտէն քէօր- ըիւեէ կէլմէթտէ օլան վաթօր տէ- ըուհինտէ, Մ. Զօրճի նամքիմէ իլէ ալըն էսնաթընտան Արթին արասըն- տա Էսկի պիր աաալէթ նիթիճէսի օլարաք, Արթին էլինտէքի պասթօն իլէ Զօրճիին կէօղլէրինտէն թէհիլ- քէլի սսրէթտէ ճէհր իթմիշ վէ ճա- ըիհ տէրտէսթ իտիլիպ տիր:

ՊԱՆԳԱԼԱՐ

Մըթըրը Զօնսին նամընտա պիր Ին- կիլիզ աթիլիէն պանդալարըն աճվալը ումուսիեթսինտէն պահս իլլէտիկի սըրատա, եիւզ սէնէտէն պէրու էվ- ըօթատա իֆլապ պէլիեթսինն կիլիթ- թար օլմամըշ հիլ պիր պանդա գալ- մամըշ օլտուղուճ էսաթը քէլամ իթմիլիաթ իթմիշ տիր: Եալընըզ եիւզ սէնէտէն պէրու թէէսիւս իթմիշ օլան Պանդ տը Յը- ըանս իլէ Եքի եիւզ սէնէլիք պիր թէէսիս պուլուճման Պանդ տ'Անկը- թէր նամ տէվլէթ պանդալարընը չիմտիեէ գատար իֆլապ իթմիլիքէրի կէօրիլմէթի օլտուղու հալտէ, աճա- պա մէքթիւր իքի պիւեիւք պանդա- նըն տալի իֆլապ իտէն տիլէր պան- գալար միեանընտան իսթիսնա իտիլ- մէթիլ օլմասընըն սէպէպի նէ տիր: Ինկիլիթէրատա Էօթէտէն պէրու միւլթիլիք օլան ուսուլէ թէվլի- գէն Ինկիլիթէրա տէվլէթ պանդա- սը՝ իլարա իթմիշ օլտուղու պանդ- նօթլարը կէթիլիլիտիլի աճտէ պէ- տէլինի հէման թէէտիեէէ պօրճու օլտուղու հալտէ, Յընասա տէվլէթ պանդաթը կեաճ աճվալը ճարիեէ վէ կեաճ խուսուսի մաքսէտէրէ իպթի- նաէն, իլարա իթմիշ օլտուղու պանդ-

նօթլարընը զալար գապիլի թէպտիլ օլմաք իւզրէ էեաթիլի թէտալիլէ իլարա իլլէմիշ տիր:

Իշլէ Յընասա պանդաթը պա նի- գամիլաթի մալուս հաիգ օլտուղու պու սէլահիեթի մուճիպիննէ, քէն- տի պանդնօթլարընը պէտէլինի նաթտէն թէէտիեէ իթմէք մէպու- ըրիեթիլինտէն վարէսթէ գալմըշ տըր: Յընասա պանդաթը 1870 թարի- խինէ գատար պանդնօթլարընը պէ- տէլինի Ինկիլիթէրա պանդաթը կիպի նաթտէն թէէտիեէ իտէկէլմէքտէ օլտուղու հալտէ, օլ թարիլտէ գու- հուր իտէն մուհարէպէնին իճապա- թընտան օլարաք, կէօրիլէն լիւ- գոււմ իւզէրինէ, օլ գէման գոթ ֆօթսէ եանի թէտալիլի մէպուրի ուսուլի իլան իտիլիպ տիր: Էլլէվմ Յընասա պանդաթը պուլարըն պէտէլինի 100 տէ պիր միգտարը կիւմիլ, վէ պիր միգտարը ալթուճ օլմաք չարթըլա թէէտիեէ իթմէքտէ տիր: Պուլուճ- լա պէրապէր Յընասալար՝ աաաթ վէ ուսուլը մալիեթտէն օլտուղու իւզրէ թահվիլաթը մէքթիլ իլէ նաթտիեէ- նին մուգապիլի, նաթտէն, ալիտ օլ- տուղալարը պանդալարտա մէվճուտ վէ մահֆուգ օլտուղուճ պիլտիք- լէրինտէն, աղըրըլտան գուրթուլ- մաք իւզրէ թահվիլաթը մէքթիլէրի հալիլի նէպտիլինտէ հըլիք իթմէ- մէքտէ, վէ պանդա տալի հէր գա- պուլ իթմիլի բօլիցալարըն պէտէ- լինի պու թահվիլաթ թէէտիեէ իլլէմէքտէ տիր:

Յընասալար՝ իլթիեաթ իթմիլիք- ըր պու ուսուլ սաեթսինտէ Էլլէվմ պանդալարընը մէքթիլ քէաթը նաթ- տիեէ մահֆուգ հալիլին իլալաթ մու- վաթիպա օլմուշաթ տըր:

Յիլվաթը տիւնեաաա մէվճուտ պուլուճման պանդալար միեանընտա Յընասա պանդաթը գատար մէքթիլ- քէաթը նաթտիեէէ մալիք հիլ պիր պանդա մէվճուտ օլմաթըլը՝ սօն տէ- ֆա նէր օլուճման պանդա պիլանյօ- լարընտան տալի ալալալմաքտա տըր:

Կէլէն հաթթա նէյր օլուճման պի- լանյօ մուճիպիննէ, Էլլէվմ Յընասա պանդալարտա 1,721,833,000 ֆրանգ- լըզ ալթուճ, վէ 1,265,550,000 ֆը- ըանըլըզ կիւմիլ քի, ճէման 2 միլ- եար 987,383,000 ֆրանգըլըզ մէս- քիւքթաթը նաթտիեէ մէվճուտ պու- լուճմաքտա տըր: Հալպու քի Ին- կիլիթէրա պանդալարընը մէվճուտ նաթտը իսէ, Եալընըզ 28,227,000 լի- ըալըզ մատէն վէ մէսքիւքթաթը նաթտիեէտէն իպարէթ տիր:

Մէվզուի պահս օլան Պանդ տը Յընաս՝ Յընասա հիւթիլմէթիլին մու- հարէպէ իլին իթմիլաթ խաղինէսի տիր: Ինկիլիթէրա տէվլէթի իսէ, պուլու ըրաեթիլ լիւզոււմ կէօրմէ- մէքտէ տիր: Իշլէ պու մաքսէտէ մէպիլ Ինկիլիթէրա պանդալարըն սըրֆ պիր թէէտիլի թիւճաթի նա- գարըլա պաթըլտըլընտան, ուսուլը թիւճաթիեէ իլէ իտուրէ օլուճմաք- տա, վէ պուլուճման նէթիլիք սիւ- ըաթ, պանդնօթլարընը տալի իրա- եէ գըլընալըզ հալտէ, պէտէլինի ալթուճ սիւքթէ իլէ թէէտիեէ իտէ- կէլմէքտէ տիր:

ԿԻՃԷ ԱՏԷՄԻ

— Բարիստէ պուլուստուղում զէ-
մանտան պէրու բէտէրինի կէորմէտիմ.
Պատէհու կէնճ զըզ, զաւէթ միւնստի
պիր սէտա իւն,

— Տիմէք չոնուղում աշըրտըլար,
տէտի,

— Էվլէթ, չոնուղում աշըրտըլար,

— Տիմէք արթըզ քէնտիսինի կէոր-
մէնէնէնիմ,

— Էկէր պուլուստուղում պանա պիր
ազ մուսվէնէթ իթմէզսէնիզ, նէ՛ Կա-
բապիլիւրիմ, Մատէմքի մէյտանտա հիշ
պիր իշարէթ, հիշ պիր ալէամէթ Կոզ
իսէ, զայալ օլան չոնուղում աշըրտըլար
պուլու-

Պէր, քէտէրի ազիմ իւն, չիմտիե
գատար սէյլէտիքիւրինտէն ֆաշլա պիր
չէյ սէյլէնէնէնէնէնիթ թէքար իթ-
տի, Պիշարէ իւսվէթէն տախի,

— Ահ, Էվլասըմը ալտըլար, քէնտի-
սինի պուլուստան պէյլէ սալա վէ ալա
կէորմէնէնէնէնիմ, Ահ, նիշին պէնի տէ
պրաքմաալար քի էօլէիմ, Օղլուսու
գուճաղըմաա քըքմաղա ֆէվզէլատէ
մէսրուր օլանազ իտիմ, օղլուսու եա-
լընըզ միւսկաղաալար, պանա գուզվէթ,
մէթանէթ վէրէնէնէն իտի. . . լաքին
պիլմէմքի, տիւնեաեա կէթիլմիշ օլ-
տուղում միւսլուգ, էրքէ՛ք մի տիր, գը՛գ
մը տըր, տէտի,

Ձէվալը՝ պուլ սէյլէրի սէյլէրէն,
սէյլի սուրէթտէ հէօնկիւր հէօնկիւր
աղլաեորտու, Գոմիսէր, իֆատէնէ տէ-
վամէ,

— Բարիսէ կէլմէզտէն Էվլէ նէ՛րէտէ
իտիքիզ, Շիւպէնիզ համիլէ օլտուղու-
նուգ սէյլէպիլիլ Բարիսէ կէլտիքիզ, տէ-
յի պէնա իյլէտի,

Գիւր պաշընէ էյտի,
Գոմիսէր. — Էվլէ նէ՛րէտէ իտիքիզ,
կէնճ զըզ ճէվապ վէմէտիլիւրտէն,

— Սէյլէմէք իսթէ՛մէ եօրմուսուսուղու,
տէյի Գոմիսէր սիւալ իթտի,

Գիւր տէ պաշը իւն, ճէվապ վէրմէք
իսթէ՛մէտիլիլիլ անլաթտը,

Գոմիսէր. — (Թէքար իտէրէք) Պէլքի
ֆամիլեանըզ վարտըր, ֆաքաթ իսթէ-
մէ եօրմուսուղուքի. . .

— Պամիլեամ Կոզ տուր,

— Բէտէրինիզ, վալտէնի՛զ տէ մի Կոզ
տուր,

Կէնճ զըզ ճէվապ վէրմէտի,
Մէմուր սըզըլարաք,

— Օ հալտէ, մատէմքի հիշ պիր շէյ
սէյլէմէք իսթէ՛մէ եօրմուսուղու, չոնուղու-
նուղու քէնտիքիզ արաեալ, Պէն պու
իշէ արթըզ գարըլմա, ֆաքաթ սա-
գընընըզ, զիրա չոնուղու գաշըրանլարը
իլթիզամ իտիեօրտուսուղու տէյի սիզի
իթհամ իտէպիլիլիլ. պու իսէ հաք-
գընըզտա վէլիմ օլապիլիլ, Չոնուղու
Կաշաեօր մու Կոզսա թէլէ՛ք մի իթ-
տիլէր մալիմ տէյիլ տիր, իմտի քէյ-
ֆիեթիլ միւստաիլ ումուսիլիլէ խա-
պէր վիրմէկէ մէզպուր օլտուղումտան,
պաշընըզ թէնլիլէնէն տիւշար օլապիլիլ,

Գիւր, հէօնկիւր հիշօնկիւր աղլամաք-
տա, վէ սէյլէնէն սէօղլէրի անլամա-
Կըպ, Կաշընըզ չոնուղում զայալ օլտու-
ղում, վէ պիլիլ տէ իշֆաթ իթտիկի
խուսուսու գիւնիլիլ իշլալ իթմէքտէ ի-
տի. Մէզպուրէ, թէքար պէ թէքար,
— Օղլում, չոնուղում, տէյի պէ-
նա իյլէմէքտէ իտի,

Թապիլ՝ Գոմիսէրէ Կաշալարաք,
— Գոյվէրին աղլաալար, պէլքի եարըն

Եալընըզ 100 սէնէ Էվլէ գուհուր
իտէն պազը վազըլարտան տօլաե
մէքըլար ինկիլթէրա պանգաալ,
պանգաալար պէտէլիլիլ պիր միւս-
տէթ ալթուս իլէ թէտիեթսի խու-
սուսուսու թաթիլ իյլէմիլ իսէ տէ,
վազընըն սիւքիւնէթիլէ պէրա-
պէր, սապըզը վէճհիլէ թէտիեթաթը-
նա թէքար իպլիտար իյլէմիլ տիր,

Ինկիլթէրաա նաքա իլէ թէպ-
տիլ օլուսամաեան Էվրազըն թէտա-
վիլիլ միւսքիլ տէյիլ տիր, ինկիլթէ-
լէ՛ր պիր պանգաալըն իլուս իթտիկի
պանգաալարըն պէտէլիլ՝ Էվլէլա
նաքա ազչէ իլէ, սանիլէն սուհուլէթ-
լէ թաշիլ օլուսապիլէնէք պիրինի
սընըթ Էվրազը թիւննարիե իլէ
վէ սալիսէն տէվլէթ գօնսօլիտիլէ
թէտիեթ օլուսապ լազըմ կէլէնէ-
կի ֆիքըրինտէ տիրէր,

Գիւլէն հաքթա նէյր օլուսան պի-
լանչօեա նէգարէն, ինկիլթէրա
պանգաալ, իլուս իթմիլ օլտուղու
45 միլեօն 27,800 լիւրալք պանգ-
նօթլար մուգապիլիլտէ, 11 միլեօն
15,100 ինկ. լիւրալք տէվլէթ գօն-
սօլիտի, 5 միլեօն 784,900 լիւրալք
պիրինի սընըթ Էվրազը նաքա իլէ
վէ 28 միլեօն 227,800 լիւրալք նաքա
մէվնուտ պուլուստուրմաքտա տըր,

Պանգ տը Պրանս իշին իթթիլալ
օլուսմուլ օլան ուսուլիլ մուհաե-
նաթը տախի չու տուր, Էվլէլա նա-
կեազգուհուր պիր մուհարէպէ իշին
մէվնուտ ճէսիմ մէպաղա մալիք
պուլուսուեթ, Սանիլէն ինկիլթէրա
պանգաալը ըսգօնթօսուսու սըզ սըզ
թէպտիլ իթմէքտէ իլէն, Պրանսա
պանգաալը, մէվնուտու պուլուսան
քիւլիլ մէպաղ սաեթսինտէ բիեա-
ցա աշվալիլիլ քէնտի իլէրինէն ա-
լա թէտիլիլ օլմաաղընտան, ան-
ճազ պիր Գաշ սէնէտէ պիր քէրիլ
ըսգօնթօսուսու թէպտիլ իթմէկէ
իլիւղում կէօրիւեթ, Էկէր Պանգ տը
Պրանս տախի ինկիլթէրա պանգա-
ալը կիպի պանգաալարըն պէտէլիլիլ
նաքա իլէ թէտիեթ իթմէք մէզպու-
րիեթիլիլտէ պուլուսա իտի, ըս-
գօնթօսուսու ֆիեաթընը տախի
թէպտիլ իթմէկէ մէզպուր օլմաաղ
իտի, Օմանը պանգաալը տախի հէր
խուսուտա ինկիլթէրա պանգա-
ալըն ուսուլիլ իթթիլալ իթմէքտէ
օլտուղումտան, պանգաալարըն
գըլմէթ վէ իթպաղը՝ կէրէք մէմա-
լիլիլ Եաշանէտէ վէ կէրէք մէմալի-
քի էնէպիլիլտէ ֆէվզէլատէ թէ-
րազը իթմիլ տիր,

ԹԻԻՃՃԱՐԻԵ

Պու հաքթա բիեաղալըզտա մուս-
մէլաթը թիւննարիե ըվաճընը
զայալ իթմիլ, վէ վիրուտ իտէն 1000
քիլէ սէրթ պուղտալ գըլեթսի 26-
27 բարա ֆիեաթլա սաթըլմը, վէ
Պաշըգտան վիրուտ իտէն 20,000 քի-
լէ իլէ Գէօսթէնէնէնէն կէլէն 13,000
քի ճէման եթըլն 33,000 քիլէ եու-
լաք պուղտալ տախի պէհէր քիլէսի
14.14 զր. 10 բարա ֆիեաթլար իլէ
սաթըլմը, վէ կիրգա վէ ազիմա
պուղտալընտան մէվրուտաթ վէ սա-
թըլ վուգու պուլմաթը, վէ ֆիեա-

թը 17.17 պշ. 19, վէ 22 պշ. 23 պշ.
բարա բատտէսիլտէ պուլուսան մը-
սր, չալտար վէ եուլաթ իւգէրինէ
մուսմէլէ կէօրիւմէմիլ, վէ քիլէսի
7.7 պշ. զր.տան 60,000 քիլէ արա
սաթըլմը տըր, Պու հաքթա մաշալը
միւսթէլիլիլտէն 5000 չուվալ ուն
կէլմիլ, վէ քեաթիլէն սաթըլմը, վէ
ֆիեաթը 12 պշ. 13 բարա օլան քէ-
րէք մուսմէլէսի էնէմմիլէթտէն ա-
րի պուլուսմուլ, վէ ֆապուլեա,
նօհուտ, պաղա, խաշիալ, բամուգ
թօխումալը, քէնտիլ վէ գուլ օլթու
իւգէրինէն ալաղ ու իթա կէօրիւմէ-
միլ, վէ Էվրազ իշին գըլեթսի 68-
69 բարաաան 700 չուվալ սուսամ
վէ գըլեթսի 48 բարաաան 200 չու-
վալ տախի քէթէն թօխումու էլտէն
չըգարըլմը տըր,

Պու հաքթա աֆիօն, թիլթիլք վէ
ճէհիլ իւգէրինէն ալաղ ու իթա կէօ-
րիւմէմիլ, վէ գըլեթսի 22.26 զր.
տան 31 չուվալ պէեալ Էվլէրէք,
Գաշէրիլէ, Նիլտէ, վէ գըլեթսի 19
պշ. 21 զր.տան 65 չուվալ սաթը
թապիլ Գաշէրիլէ, Գալաճըք, էն-
գարէ Էվլէրէք, վէ գըլեթսի 7 զր.
տան 12 չուվալ չըզընթը Գաշէրիլէ
քի ճէման 108 չուվալ քիթըն սա-
թըլմը տըր, Պու հաքթա 38 վարիլ
Օլաաթիլքա, վէ Կ9 վարիլ սաթը
Րուսիա իսթիլթօսու կէլմիլ, վէ պէ-
հէր 38.39 գըլեթսի պիր լիւրա ֆի-
եաթլա քեաթիլէն սաթըլմը տըր,
Պու հաքթա 1400 չուվալ գաշվէ
կէլմիլ, վէ 100 գըլեթսի 12,80.14,
80 լիւրա ֆիեաթլա 4000 չուվալ սա-
թըլմը, վէ վիրուտ իտէն 4900 չու-
վալ թիլիլթէն չէքէրի մարգաալըն
կէօրէ 112.115 զր. ֆիեաթլիլ էլտէն
չըգարըլմը, վէ Րուս չէքէրի մուս-
մէլէսի միւսաշէտէ օլուսմուլ տուր,
Պու հաքթա հիշ Րանկօն բիրինի
կէլմէմիլ իսէ տէ, մէվնուտան 102
զր. ֆիեաթլիլ 200 չուվալ սաթըլմը
վէ 57 զր. ֆիեաթլիլ 500 սանտըք
Էրօլլօն մուսու սաթըլմը, վէ Պուր-
նիլ իւգէրինէն մուսմէլէ կէօրիւմէ-
միլ իսէ տէ, ըվաճըլ կազ մուսմէ-
լէսի միւսաշէտէ օլուսմուլ տուր,
(Թիւննարէթ Օտաաղ զազթաալ)

ԱՆՎԱԼԸ ՍԸՀՆԻԵ

Գօլէրա իլէթիլիլ թէվիտէ սէպէպի-
եթի ճիւլէթիլէ միտա, իսթիլտիա,
թարաք, վէ սալեանկէօղլէրի սաթըլ-
մաալըն հէման մէնն իտիլմէսի վէ պու-
լարըն եթնմէսիլտէն սաթըլմաա իշին
էնալիլէ ինապ իտէն իլան վէ նաթիլաթ-
լարըն ինրա գըլընմաալ մէրճիլտէն պա
թէքէրիլէ ալիլէ բաթիլքիլանէլէրէ վէ
սաթիլէնէն իսթար վէ իշար պուլուսմուլ
տուր,

Մարտըն 11ինճի ճուսմաաան ճուսա
իթթէսի կիւնիւնէ գատար չէհիլիլտէ
գօլէրաաան 7 վուգ. էսկի միւսապլար-
տան 2 վէֆ. ճուսա իթթէսիլտէն բա-
ղար կիւնիւնէ գատար 6 վուգ. եթնի 1
էսկի 2 վէֆ. բաղարտան բաղար իր-
թէսիլէ գատար 11 վուգուսթ, եթնի 2,
էսկի 1 վէֆաթ վէ բաղար իրթէսիլտէն
սալեա գատար 2 վուգուսթ եթնի 2
վէ էսկի 1 վէֆաթ վուգու պուլմուլ
տուր,

սիզէ տիկէր պազը իյաշաթ վէ մալիւ-
մաթ վէրէպիլիլէնէն տիր, Պու ազաաթ
իսէ, հիշ ազըլ պաշընտա տէյիլ տիր,
տէյի պէնա իյլէտի,

Գոմիսէր. — Բէք էյի էյլէ օլուսն, Շու-
գատար քի գըլմէթտար պիր վազթը
զայալ իտիեօրալ, էկէր պու իշի գաշի-
րէ չըգարմաեա մուվաֆաա օլմաալ
սէմ, պէնի աշմաք ատտ իտէնէլէր
տիր,

Պատէհու մէրգում գոմիսէր՝ մաե-
թիւնտէքի նէֆէրիլէն իշարէթ իտիլ,
ճէպ տէֆթէրինտէ պիր գաշ քէլիմէ
Կաշտըգտան սօնրա, հիտտէթ ու զազալ
իլէ պիրիլքտէ տիշարը չըգտը,

Գիւրին եանընտա եալընըզ թապիլ
գալտը,

Գիւրին չոնուղում պուլուսմաալը, Զա-
պըթա թարաֆընտան իպթիտար իտի-
լէն թաշըգաթտան հիշ պիր նըթիլէ
հուսուլէ կէլմէտի, վէ թէհարիլեաթա
պաշլանտըլը գէման, Սէնթ-Ուսանտան
խալիլ ուգաղլանմըլ օլան չոնուղում
զապիլէրի հաքթընտա պիր կէօնա չիւպ-
հէ իզհար իտիլմէտի, վալտէսի, միւս-
տալաթը իպթիտալիլէսինի ինրա իթ-
միլ օլան թապիլ թարաֆընտան խա-
թալանէնէ կէօրիւմէլէքէ, պիր
միւստէթ սօնրա թէմալիլէ քէսպի ի-
ֆտաթ իտիլ, խաթալանէնտէն չըգ-
տը, լաքին պու տէֆա, գաթէն սէֆիլ
վէ գարուր հալտէ պուլուսան էօմիլ-
նէ տիկէր պիր աճը իւսվէ օլուստու
քի, պու աճը՝ օլանէ տէլիլ գաթլան-
մըլ օլտուղում քէտէր ու էլէմէրտէն գի-
եաաթ ազիմ վէ գալիմ օլտուղում հալ-
տէ, պիր տաքըգա պիլէ ֆիքըրինտէն
չըգալմաալ տա, վէ քէնտիլիլ ինրաթ
պրաքմաալտա իտի, Պու իսէ զայալ
օլմուլ, պէլքի տէ պէտալթթ օլմուլ օ-
լան վէ պիր տախի կէօրէնէնէնէն
չիւպէնիլ պուլուսան մաաուսուսու
խաթըլէսի իտի,

Պիշարէ չոնուղում կիւզէ՛միլ, բէտէրի-
նէ, եանի սէվմիլ օլտուղում առմէ
պէնգէ՛ր մի, պուրալարընը, վէ չոնուղ-
էրքէ՛ք մի, Կոզսա գը՛գ մը օլտուղում-
նու, պիւսապէրին աղաեալ վէ սըլա-
եալարը արաալտա գըզ իսմի՛ մի Կոզ-
սա էրքէք իսմի՛ մի վէրմէսի լազըմ կէ-
լէնէնիլիլ ալա պիլմէքտէ իտի, Հիշ
օլմաալ պուլուսարը պիլմիլ օլա, ֆի-
րինտէն օնա պիր իսմ թաթիլա իտէ-
րէք, անըն խէեալիլէ Կաշար, սէօզ
սէյլէր վէ թէսէլիլիլիլ պու Կօլտա
պուլուր իտի, հալպու քի չոնուղումն
հաեաթտա օլուպ օլմաաղընտան տա
խապէրտար տէյիլ իտի, Պուսուսա
պէրապէր չոնուղումն պէրհաեաթթ օլ-
տուղումն գուզվէթ թէխալիլիլիլիլ
մէմուլ իտիլ, հալա սօղուգ օլտուղում
գէմանլարտա վէ կիւնէլէրտէ պիւթիւն
վիճուտի տիլթէնէրէք, քէնտի քէն-
տիլէ,

— Չոնուղում նէ՛րէտէ տիր, աճա-
պա իւշիւեօրմու, տիմէքտէ իտի,

Իշթէ մաաուսուսուսու պէլքի միւսաալ
ըզ պուլուսմաալ միւսաաալար՝ կիւն
վէ կիւնտիւլ ֆիքըրինտէն չըգալմաալ,
անը, Կաշընըզ կէօրմէքտէյիլ, իլա պիլ-
մէք վէ սէսինի իշիլմէք իշին հաեա-
թընը ֆէտաեա հաղըր պուլուսմաալտա,
վէ պու չիւպէլիլ հալ քէնտիլիլէ հէր
չէյտէն գիեաաթ միւսթիլ կէօրիւմէքտէ
իտիլ, Էվլատընը, մաաուսուսու, վէ անըն
թէպէսիլմիլթիլիլիլ կէօրէ, օլ տէրի-
ճէ մէսէրիլթ, մազուղիլիլէթ հիսս իյլէ-
նէնէնէն իտի քի, Կաշընըզ պու խուսուսու
թէֆէքէր իթմէքէն, վիճուտիլտէ
ֆէվզէլատէ լէթաֆէթ հիսս իյլէմէքտէ,
վէ քէտէրիլիլ տաշա գիեաաթ արթ-
մաալտա իտի,

